

ՄԱՏԵՆԱԽԾԱԿԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵԽԱՆ, Ա. ՇՈՒՐՅ, Արձակուր, Հեմեաթեր, Պատմուածիներ, Վ. Ա. ՃԵՂ, Ճ. Չ. Ե., էջ 126, Ֆրէկո 1930, զի՞ս՝ 75 ս.նբ:

Կողիկ համար մը մաքուր տպագրութեամբ, սրուն առաջին էջը զարդարած է արտեստագիշա գեղարվարիչ Մ. Քեպապճեան՝ իր մէկ խորհրդակարարի՝ Հայրենի ծխան։

Տասներկու խորագիրներու տակ պատմուած նիւթերը՝ բոլորն ալ գեղջկական կենցաղէն ու մտաշաբահէն վերցուած՝ հայրենի անուշ օրերու լիշտակներն իր սրտին ալքերուն մէջ վառ պահով և իր վարպետի գրչին տակ վերակենդան ացնողի մը կողմէն հրապարակուած՝ գրական վայելքին զուգընթաց ընթերցողին կու տան թիեր վերյիշելու համար ի՞ր հայրենի ժխանը, նիւթերը, նկարագրութեան ատաղը չէ այնքան կարեար — ինչու որ հայ գեղջկական կեանքը իի է անոնցմով — այլ այն կերպը որով հեղինակը կը մտանայ անոնց։ Ամէն բանէ առաջ՝ հովութերգակ ըանաստեղծի աչքեր՝ բնանկարներուն խորութեան և կեանքին էութեան ընդույթ թափանցելու ընդունակ, անոնց շուռչ տուող ճախ պահերացումներ, նմանութիւններ, գարձուածքներ, գեղջկական բառեր, առաջիններ։

Այս հաստրին իր սեռին մէջ ինչ աստիճան յախող գործ մը ըլլալուն իրը ճշգրտակ (criterere) նկարնելով, արդարե, Համաստեղի արդ էն հանրութեան սեպհականութեան զարձած «Դիւղըն» ու «Անձրեւը», շնոր փորձեր սոյն հակիրճ տողերու մէջ գնահատել անոնց յարաբերական արժեքը, այլ կը բաւականանանք ըսերով՝ թէ միւռնոյն երկնականարին տակ տարածուող իրենց հայրենի դիւղին ու ժխանին խորհուրդներով նիրշնչուող սոյն զոյդ մը գրիչներուն հասարակց է ինչ որ կեանք է և արուեստ։

«Դիւղըն» իր «Անձրեւն ունեցաւ» որ ոռոգեց ակսուներն իր երկրի յիշտակին սերմերը սրուին խորքերուն մէջ թաղող մէն մի անհատի, մենք ակընդէտ կը սպասնեք՝ որ «Հայրենի ծըխան» ալ իր «Արեւն ունենայ» (Բ. ՆԱՐԻ, Հրատարակելի), որ իր բարերար չերմութեամբ զօրէ անոնց ձերձակման և ուռճացումին։

ԸՆԱԽՐ ՎԱՐԴԱՐԱՑ

ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԵՂԱՆԱԿԸ

(Համաձայն «ԵՐՈՒԱՍԼԱԿՄԻ ՌՈՒՄ ՊԱՏԻՒՔԱՐԱՄԱՆՈՒԹԵԱՆ ՕՐԵՆՎՐԱ» կոչուած 1875ի Կայսերական Կանոնադրութեան)

... Տեղապահի ընտրութենէն յետոյ չքարերականներ կը դրկուին բոլոր Պա-

ղեատինի մետրոպոլիտներուն եւ եպիսկոպոսներուն որ երուսաղէմ զանուին մինչեւ 21 օր։ Կը գրուի նաև երուսաղէմի Յոյն Պատրիարքութեան իրաւասութեան տակ եղող բոլոր թեմերուն՝ որ մէյմէկ ամուսնոցեալ քահանայ զրկեն պատրիարքական ընտրութեանց մասնակցելու համար։

Բան մէկ օրուան պայմանաժամը լրանալուն՝ ընտրողները կը հաւաքուին երուսաղէմի Վանքին մէջ, Այս հաւաքոյթին մէջ մետրոպոլիտները եւ եպիսկոպոսները (եւ ետքէն եղած ու զզումի մը համաձայն՝ նաև ամուսնոցեալ քահանաները), բազմանուն ցանկ մը պատրաստեն ընտրելիներու՝ որոնց ստացած քուներուն թիւը նկատի չ'առնուիր։ Այս ցանկը, կը յանձնուի երուսաղէմի Կառավարչին, որ զայն կը հազրոցէ Բարձրագոյն Դուռ, որպէսզի անբազալի անձներուն անունները ջնջուին անոնց մէջէն կեզրոնի Կառավարութեան կողմէ։

Ցանկը զտուելէ եւ երուսաղէմ վերադառնալէ ետք՝ Յունաց Վանքի Տնօրէն Ժողովի (Սինոդի) անդամներէն, արքիմանոցիներէն եւ պրոտոպիենիլլուներէն, զուրսէն եկած բնիկ ծխատէր քահանաներէն, և երուսաղէմի ժողովուրդին կողմէ ընտրուած երկու քահանաներէն բազկացեալ Ընդհանուր Ժողով մը կը զումարուի, ուր նախորդ բազմանուն ցանկի մէջէն նուանուն ցանկ մը կը պատրաստուի, գաղտնի քուէարկութեամբ և ժողովի բոլոր անդամներուն մասնակցութեամբ։

Այս նուանուն ցանկը ընդհանուր Ժողովի կողմէ Ս. Յարութեան Մայր Տաճարը կը տարուի, և հոն Յունաց Վանքի Տնօրէն Ժողովի (Սինոդին) կողմէ երեք ընտրելիներէն մէկը կ'ընտրուի և կը յայտարարուի Պատրիարք, որ կայսերական պետարքին ստացումէն յիտոյ կը գահակալէ։

Ծ. Խ. — Այժմ ընտրական այս Կանոնն է ի զօրու միայն թէ, անշուշտ, «Փոխելով զփոփոխելին», և Տաճարական Կառավարութեան տեղ դնելով Բրիտանականը։

Նաև՝ ծխատէր կղերին թիւը բարձրացնելու եւ 22-ի հանելու ջանը մը եղած է տեղացիներու կողմէ Հանգուցեալ Պատրիարքին եւ Կառավարական Կոմիտոնի մը հաւանութեամբ, բայց այդ ցանքը օրինական ելքի մը յանգած չ'երթիր։